

ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐԻՆ ՎՐԱՅ ՏԵՍՈՒԹԻՒՆՆԵՐ

Բայց տակաւին կը մնայ կարգադրել միութեան՝ խնդիրին ամենէն զժառարկէ՝ կողմը, այսինքն դաւանակա՝ տարբերութիւնները կարգադրել, որ դարերէ ի վեր եկեղեցիներու մէջ կը տիրէ: Ինչպէ՞ս լուծել այդ ստուգապէս ամենածանր խնդիրը: Հ՛արժ է արդեօք որ միութիւնը տեղի ունենայ երբ դաւանութեանց տարբերութիւն կայ, Բացարձակապէս պէտք չէ՞ արդեօք որ Լատին եկեղեցին Հրաժարի այն դաւանութիւնէն՝ որոնք անազան հռչակուեցան: Եւ Հաստատուեցան, եւ ուսուցումը չէին նախկին քրիստոնէութեան մէջ. կամ թէ պէտք չէ՞ որ Արեւելեան եկեղեցի՝ ընդունի Արեւմուտքի կազմած նոյն դաս՝ միութիւնները: Եկեղեցիներու մէջ ճշմարիտ միութիւն մը կամ անկեղծ բարեկամութիւն մը կը՞սոյ կարգեօք գոյութիւն ունենալ, եթէ աստուածաբանական խնդիրներու վերայ Համաձայնութիւն չըլլայ: Յայտնի է թէ ոչ:

Եկեղեցական միութիւնը ամէն ատեն ինքնազրուած է Հաւատոյ միութիւնը: Բայց կրնա՞յ արդեօք յուսացուի որ եկեղեցիներէն մէկը կամ միւր իր վարդապետութեան կէտերէն Հրաժարի: Արեւելեան՝ օրթոտոք եկեղեցին ստուգապէս զայն երբէք պիտի չընէ: Նա ամէն դաւանութիւնները անսկիզբի պահած է, ի՞նչպէս որ անոնք թուրուեցան կաթողիկեայ եկեղեցոյ ամէն անդամներէն նախնական քրիստոնէութեան ատեն, Նա դիւրութեամբ պիտի չընդունի Արեւմտեան՝ եկեղեցիին եւ առանց իր գործակցութեան, Հաստատած դաւանութիւնները: Ինչ որ նա Փլորենտոյ մէջ ստորագրեց, յօտարութեամբ չէր, այլ պարագաներէ բռնադատեալ Հաւանութիւն: յայտ-

նեց, Ինչպէ՞ս Հնար է յուսալ որ Արեւելեան եկեղեցին դաւանի Հողոյն Սրբոյ եւ յՈրդւոյ ըզխումը, քա՞նի որ նա կը հիմնուի աւետարանին բառակաջ բացատրութեան վերայ, եկեղեցոյ Հայերեան վկայութեան վրայ, Կոստանդնուպոլսոյ տիեզերական եւ ընդունուած ժողովին վճիռին վրայ, եւ ընդհանրապէս ընդունուած հանդամակին վրայ, որոնց ամէնք ալ ի ջորէ բոլորմէն զատ ուրիշ բանի վրայ չեն խօսիր: Նոյնն է ուրիշ շատ մը դաւանական կէտերու մասին ալ, որոնցմով իրարմէ կը բաժնուինք: Լատին եկեղեցին ալ կրնա՞յ արդեօք իր կողմէն Հրաժարել յետագայ ժամանակներու դաւանութիւններէ, որոնք կը պատկանին Հողոյն Սրբոյ ըզխում, կամ մաքրարանի ղոյութեան, Եւ այն: Միտքէ իսկ անցնելու քա՞նի: որովհետեւ Լատինը միշտ պիտի ըսէ թէ իր կազմածները Հին վարդապետութեանց պարզամտութիւնները կամ ճշգրտանութիւններն են: Բայց արդեօք իրաւացի՞ է, որ այս պատճառով բռնադատէ իր Արեւելեան քոյրը, ինչպէս զայն ըրաւ Լուդոնի եւ Փլորենտոյ մէջ: Ոչ, եւ դարձեալ ոչ: Որովհետեւ այս կերպով կեղծաւորութիւնը պայտայանած կ'ըլլայ, եւ բռնադատած կ'ըլլայ ուրիշներ դաւանիչ այնպիսի կէտեր՝ որոնք անոնց համոզմամբ ճշմարիտ չեն: Ի՞նչ կը մնայ ուրեմ՝ ընել: Կացութիւնը յուսահատական չէ՞ արդեօք: Դարերով վիճաբանութիւններ շարունակուեցին այս խ՞ղիւրներու, շուրջը, եւ երբեք չկրցան քա՞յլ մը առջեւ տանիլ այդ միութեան խնդիրը: Քանի որ երկու եկեղեցիներու ալ տեսակէտը բացարձակապէս իրաւացի կը տեսնուի, ոչ միջ եւ ոչ միւր Հրանար է իրը Հերետիկոս ամբաստանել: Ի՞նչ

կը մնայ ուրեմն ընել, բայց թէ՛ չամաձայնութեան կերպ մը գտնել:

Պէտք կ'ըլլար ցուցնել եւ Հաստատել թէ, դոնէ՛ շատ տեսակէտներու՝ երբեւ, հաւատքի իսկական տարբերութիւն չկայ, եւ թէ՛ երկուքին մէջ եղած տարբերութիւնները՝ աստուածաբանական բանաձեւ՝ երու խղիղիներն են:

Այդ պարագային միութիւնը իսկոյն: Հրեանքաւոր կը դառնար, եւ երկու եկեղեցիներէն իւրաքանչիւրն ալ կրնար պահել իր վարդապետելու եւ դաւանելու կերպերը, եւ մէկը միւսի՛ իւր դաւանարանութեան ոճը ստիպողակա՞նչ չէր դարձներ: Ուրեմն Արեւմտեան եկեղեցիին պարտքն է, որ Արեւելեան եկեղեցիին բացատրէ ու Հաստատէ, թէ՛ իւր նոր կողմած Հաւատոյ վրձնները ուրիշ բա՛: չեն՝ բայց թէ՛ Հնաւանդ թրիստոնէութեան մէջ ընդունուած նախընթացներէն՝ քաղաւած եզրակացութիւններ: Այն ատեն Արեւելեան եկեղեցին ալ կրնայ սոյդ տեսակէտը իբր օրինակը եւ կանոնաւոր ճանչնալ, առանց պարտաւորել յուր ինքն ալ միեւնոյն կերպով վարուելու եւ ա՛որ դաւանական միճոնները քարոզելու, եւ այսպէս կրնա՞նք երկուքը իրարու Հետ Հաշտ ապրիլ, եւ փոխադարձաբար զիրար չգատափետել:

Այն հերետիկոսները՝ որոնք սխալ վարդապետութիւններ կը սորվեցնեն, իրաւ որ հնար չէ ա՛նց հետ եկեղեցական Հազորակցութիւն ներել: Բայց ինչո՞ւ ներելի պիտի չըլլայ, որ եկեղեցւոյ մէջ գտնուին արիսխիներ, որ ամենեւի՛ մոլորութիւն մը չեն վարդապետեր, բայց միանգամայն չեն դաւանիր ամէն կէտերը զորս Արեւմտեան եկեղեցի՛ այժմ կը վարդապետէ: Անուշադ Հին դարերու սուրբ Հայրերը կաթողիկէ եկեղեցւոյ անդամներ էին, եւ նոյն իսկ եկեղեցւոյ ամենէն մեծ զարդերն էին: Բայց աշուհանդերձ անոնք չդաւանեցան թէ Հողի՞ն Սուրբ կը ըլլի ի յՈրդւոյ, ի՛նչ մաքարան մը կայ, թէ՛ Սուրբ Կոյսը ա-

ռանց մեղաց ա՛րարտ յղացած է, եւայլն: Արդ, Արեւելեան եկեղեցի՞ն տակաւին այդ միեւնոյն կացութեան մէջ կը մնայ, Նոյն յմանակեցեալ Արեւմուտքի մէջ կատարուած վարդապետական ը՛րդայնումներուն, որոնք իրեն Համար օտար մնացին, եւ Հիմակ այլեւ անհնարութեան մէջ կը գտնուի այդ Արեւմտեան գործողութիւնները ճանչնալու: Թող իրեն իրաւունք տրուի պահել այն դրութիւնը, զոր ունէին նախին գարերու սուրբերը: Թող իրեն ներուճի փրկութեան Հասնիլ այն Հաւատքով զոր ունեցան մարտիրոսները, եւ զոր դաւանեցան եկեղեցւոյ վարդապետները: Աստուածաբանական կարծիքներու տարբերութիւններ պէտք չէ որ արգիլեն: Եկեղեցիներու միութիւնը: Պէտք է նոյնիսկ յայտարարել, թէ՛ այդ կերպ միութիւն նոր ստեղծուած կամ նոր Հաստատուած խնդիր մը չէ, այլ միայն աւելի բացայայտ եւ աւելի կի՛րաւոր մեւ մը տալ է այն միութեան՝ որ միշտ եղած էր, եւ որ երբեք ամբողջպէս կորած չէ: Աւելի լաւ բացատրելու Համար կրնանք ըսիլ. թէ՛ երբեք Արեւելք եւ Արեւմուտք իրարմէ բոլորովին չբաժնուեցան, այլ միայն ցատակի պարզութիւններ եւ յախ՛մարնդէ՛մ Հակառակութիւններ տեղի ունեցան, եւ պէտք է որ միութեան կէտերը աւելի ուժոյնան եւ յարաբերութիւն՝ եր արտաքին եւ տեսանելի ըլլան, անտեսանելի ըլլային չ՛բաւեր: Այս կերպով տեղի կ'ունենայ Հաւատոյ միութիւն մը, միեւնոյն ատեն ուրիշ կողմէ) տարբերութիւն մը ինչինչ կէտերու վրայ, որոնք մէկուան կողմէն բացայայտ կերպով աւանդուած կ'ըլլան, իսկ միւսին: կողմէն ծածուկ կերպով ճանչցուած, այսինքն, իբր հի՛ էն ընդունուած վարդապետութեանց մէջ լռելեայն պարունակուած կէտեր: Եւ թէ՛ ասպագային տիեզերակոս մողով մը կը գումարուի, ուր աղաաաաար կը Հաւատքին բոլոր զրիստոնէութեան մասները, եւ Արեւելեաններն ալ, առանց բարոյական ճնշում եւ բռնապատութիւն կրելու, կը Համոզուին Արեւմտեաններուն վարդապետածին ճմարտութեանը եւ պաշտօ-

նապէս կ'ընդունին անոնց ըսածները, այն աստիճան Արեւելեան եկեղեցին ալ կրնայ բացայայտ կերպով ուսուցանել Արեւմտեանին ընդունած ճշմարտութիւնները, ինչ որ ստուգելու փափաքելի եւ երջանիկ կացութիւն մը եղած կ'ըլլայ:

Ահա թէ ինչ կերպով կ'իմանամ ես երկու եկեղեցիներու միութեան խօսքը: Այդ միութիւնը պէտք է ըլլայ ամէն տեսակէտի ներքեւ ազատ գործողութիւն մը, եւ ոչ թէ խիղճերու վրայ բռնադատական ճնշում մը: Ուստի ինչ որ ես միութեան վրայ կը խօսիմ ու կը գրեմ, կ'ուզեմ որ ճիշդ ու ճիշդ այս իմաստով առնուի: Ես ոչ Լատինները կ'ուզեմ խաբել եւ ոչ Արեւելեանները, կարծեցնել առաջով, թէ միութեան զաղափարին ներքեւ բոլորովին տարբեր բաներ կ'իմանամ: Թերեւս այստեղ յայտնած տեսութիւնս Հակոսակ ըլլայ ասկէ առաջ իմ խօսածներուս եւ գրածներուս: Բայց որչափ աւելի կը քննուի ու կ'ուսումնասիրուի այդ խիղճը, այնչափ աւելի կարծիքներ կը փոխուին:



Այժմ պէտք է կարգ մը խօսք ալ աւելցընել այդ նպատակը իրագործելու Համար պէտք եղած միջոցներուն վրայ, այսինքն, եկեղեցիներու արտաքին եւ տեսանելի միութիւնը իրականացնելու վրայ: Այդ միջոցները իմ կարծիքով շատ պարզ են, շատ հին եւ ամէնուն ծանօթ, այսուհանդերձ շատ քիչ անգամ գործածութեան տըրւած: Միեւնոյն այս երկու ղէնքերն են որ ամէն կրօնական գործի մէջ ալ պէտք է դործածուին. ասոնց անունն է նշարարութիւն եւ սէր: Ըճմարտութիւնը ամէն մարդ անկեղծարար կը գործէ. բայց այսուհանդերձ շատ ցանցառ կերպով կիրառութեան կը դնէ: Ըճմարտութիւնը պէտք է ճանչնալ ինչպէս է, եւ ուրիշներուն ճանչցնել ինչպէս որ կ'ըն ճանչցուի: Ըճմարտութեան վախճարն չէ, նա միշտ դեղեցիկ է, եւ միշտ թաղուհի է, նոյնիսկ եթէ երբեմն կը վախցնէ այ՛

ճշմարտութիւնը ճանչնալու մէջ թերութիւնը, միշտ ինչք իրեն վրէժխնդր կը դառնայ, իր պատիժը իր մէջն է:

Արդ՝ Արեւելեան խնդիրներուն մասին, Արեւմուտքի մէջ երբեք մարդ չկայ որ անոնք իսկութեամբ ճանչնայ: Բան մը ազէկ ճանչնալու եւ Հասկնալու Համար, պէտք է ոչ միայն մէկ կողմին ըսածը լսել, այլ եւ միւս կողմին խօսածն ալ մտիկ ընել: Արեւելեան խնդիրը մշակելու Համար, պէտք է Արեւելեաններու Հողին ճանչնալ, Արեւելեան աստուածաբաններուն փաստերը լսել, Արեւելեան եկեղեցւոյ բազմաձևները իմանալ: Բայց ո՞րն է բռնուած կերպը: Արեւմտեաններ իրենց սենեակին մէջ կը փակուին, միւս իրենց զաղափարներով կը սնունին, միւս կողմին փաստերուն դիմաց աչքին կը փակեն, եւ կ'ուզեն խնդիրը լուծել միմիայն իրենց տեսութեանց վրայ Հիմնելով: Հետեւանք ուրիշ բան չի գրեար ըլլալ, բայց եթէ կարճատես եւ նախապաշարեալ, եւ ստէպ անիրաւ դատաստույ մը:

Ամենէն առաջ պէտք է փնտռել ճշմարտութիւնը, եկեղեցիներու բաժանման դժբաղդ սկզբնաւորութեան վրայ: Յանցանքս սիմիայն Արեւելեաններուն վրայ կ'ուզուի նետել, եւ նկատի չ'առնուի Արեւմտեաններուն կողմէն գործուած սխալները եւ յանցանքներու երկար շարքը: Միմիայն Փոտիոսի պակասութիւնները մէջտեղ կը բերուին, եւ չեն քննուի անոր Հակառակորդին՝ Նիկողայոս Ա.ի նամակները որ մեր առջեւ կը պարզեն թէ ինչպէս այդ թանձախաղաքը, իւր ամբարտաւան Հոգւովը: Իւր խրոխտանքներովը, կոտորածներովը իր կեղեցիին վրայ կատարելապէս տիրույթ տելու ձգտումներովը, եւ զայն Հռոմայ եկեղեցւոյն մասի մը վերածելու նպատակովը: Նա նոյնչափ պատասխանատու է բաժանման առաջ գալուն, որչափ Փոտիոս: Միքայէլ Կերուարիոս իրաւամբ կը մեղադրուի, բայց չեն ուսումնասիրուի իւր Հակառակորդին Լեւոն Թ. պապին նամակները, որ լուսանքներով լեցուն են, եւ դիմացելին

Հոգին զկծեցուցանելու եւ զզացումները զխաւարելու համար գրուած են Սովորաբար ուրիշ բան չը յիշուիր, բայց եթէ պապին նուիրակիմ, Հումբերտոս կարդինալին բուռն ընթացքը եւ յախուռն ոգին, որ ստոյգ իրաց վիճակը բարաբեղու միջոցներ չէին: Եթէ ես այ Արեւելեան խնդիրին վրայ դասախօսութեանս մէջ՝ այդ կէտերը չընտեցի, պատճառը այն է, որ ստուարն լաւ կերպով ուսումնասիրած չէի այդ պապերուն նամակները:

Երբեմն Արեւմտեաններ խօսքերինն սուղեւ մղելով, բռնու կր հասնին, իր թէ Արեւմտաք մեծամեծ բարեք էր, բրած ըրիւր Արեւելքին: Եւ ամենեւին մտադրութիւն չեն գարձներ, որ Արեւմտեան ազգերուն նոյնիսկ պապութեան ալ ձգտում էր ու բարաբականութիւնը ուրիշ բան չէին, բայց եթէ միշտ, գոնէ վերջին ժամանակ երու մէջ, Արեւելքին դէմ ուղղուած թշնամութիւններ: Կը մոռնան իսկ, թէ Կարոլոս Մեծը պոսակելու համար, հարկ եղաւ պոստոծապէս կործանել Բիւզանդական Կաթոլիկ, եւ թէ մինչեւ իսկ Յոյն վեհապետներուն ուղեցին զյանալ անոնց հնամանդ Հռոմէալու վախճար տիտղոսը: Չենք յիշեր թէ Բիւզանդիոյ կայսրներու դէմ պատերազմներ մղուեցան, եւ թէ անոնց Իսախոյ մէջ ունեցած օրինաւոր ստացութիւնները ձեռքներէն յախշտակուեցան, Կոստանդիանոսեան սուտ տուուութեան պատրուակին վրայ Հիմնուելով: Կը մոռցուի եւս թէ կարծեքեալ Սալազիւրներն եղան, որ Արեւելեան կայսրութիւնը կործանեցին, Յունաստանը նուաճեցին, եւ դարերու տեսողութեամբ զայն ճնշեցին եւ ստրկացուցին: Կը մոռցուի նոյնպէս, որ Իննովկենիոս Գ. պապին հրամանով, առանց խիղճ ընելու յախշտակուցին Յոյներուն եկեղեցական ստացութիւնները, գրաւեցին անոնց եկեղեցիները, եւ Լատին եկեղեցիներու վերածեցին: Յոյն Երիւնդպետներ իրենց աթոռէն վճռեցին, նոյնիսկ բաղամասն թմակալները:

Պէտք է ճշմարտութիւնը ճանչնալ դաւաճանական տարբերութեանց մասին ալ, եւ եթէ կ'ուզուի այդ զետեմն համաձայնութեան, մի յանգիլ, պէտք է նախապէս իրաց կացութիւնը գիտնալ, թէ ինչ եւ ինչպէս է:

Բայց ահա ճիշդ այդ կէտն է, որ միշտ պանց եղած է:

Այդ խնդիրներուն վրայ գրուած է, եւ մասնաւորապէս Հոգույն Սրբոյ բղիման Ե. բարաբը Հացի կիրառութեան համար, որ միջին դարուն ատեն իր վարդապետական կէտ մը նկատուած էր, եւ ոչ իր պարզ եկեղեցական բարեկարգութեան վերաբերեալ խնդիր մը: Այդ մասին ալ կը պակասէին Հակաակորդներուն տեսութեանց եւ իսկական դժուարութեանց ծանօթութիւնները. իւրաքանչիւր կողմ խնդիրը իւր տեսակէտէն նրկատի կ'առնէր, իւր ուզած կերպով կը պատճառաբանէր, եւ երկու կարծիքներու համաձայնութեան գալը միշտ սնհարի: Կը դառնար:

Փլորեստիոյ ժողովին մէջ այդ կէտերուն վրայ խօսեցան, բայց մասամբ միայն Լուստ վերլիկերոյ կերպով: Ոչ պատուութիւնը ճանչցուած էր, եւ ոչ սուրբ հայրեր ուսումնասիրուած էին: Լատինները սուտ պատճառաբանութիւններ գործածեցին Յոյները համոզելու թէ Հոգին Սուրբ կը բղիտի եւ յլորդոյ: Մինչեւ իսկ Լօթներորդ, այսինքն Նիկիոյ Բ. ժողովին մէկ կարծեցեալ խօսքը վկայութեան բերուեցաւ, որ կեցծ գրուած մըն էր: Նոյնպէս եկեղեցւոյ հայրերէն ալ սուտ վկայութիւններ յառաջ բերուեցան, եւ ուրիշ վկայութիւններ ալ արուեստակեալ մեկտութեամբ լատինական վարդապետութեան վերածուեցան: Չենք ուղեր ըսել թէ չբարամտութեան արդիւնք էին այդ եղածները: Թերեւս բարեմտութեամբ կը հաւատային, որ այն սուտ վկայութիւնները՝ որ յառաջ կը բերուէին, վստակական գրութիւններ ըլլան: Բայց այժմ տեսն ոչ Յոյներ եւ ոչ Լատիններ քննադատական ուսմանց եւ պատմական ճշգրտ-

Քեանց գաղափարը չունէին, որով կարենային անվաւեր դրուած մը վաւերական գրուածէ տարբերել: Հոգևոյն Սրբոյ եւ յՈրդւոյ բղխան մասին կուտակուած, եւ Հին Հայերու անուններով յառաջ բերուած !ւրկայութիւններուն շատութիւնը, կարծես թէ նոյնիսկ Յոյներէն ոմանց վրայ ախչափ աղղեցութիւն դործեց, որ չհամարձակեցան հակառակ խօսիլ, եւ այս պատճառով լատինական վարդապետութիւնը ընդունեցին, ախչախ հաւատով թէ իրօք այսպէս եղած ըլլայ Հին սուրբ Հայերուն սորվեցուցած վարդապետութիւնը: Այդ վարդապետութիւնը լաւ ուսումնասիրուած չէ. եւ անկէ յառաջ եկած դժուարութիւններն ալ յուշնուած չեն:

Նոյնը պիտի ըտուի պապին գերակայութեան նկատմամբ: Հին ժամանակէն յետեւ արեւէ փոքրիկ նշան մը, որ Հռոմի հոյսեակոսոսին վրայ արեւէ իշխանութիւն մը կը յայտնէ, կը գործածուի իբրեւ պատասն իշխանութեան՝ որ այսօր երբեք պատեն սեփականութիւնը կը սորվեցուի Արեւմտեւ զարոցներուն մէջ: Չանսպանութիւնները ճշդիւ նկատի չեն առնուիք, եւ այդ նոր դասնութեանց Հետ կը նոյնացուին աշխարհի վկայութիւններ, որ բնաւ գաւանկար, ոչ չունին: Ասանկով կը կարծուի գործը դիւրացուցած ըլլայ, բայց երբեք չ'ըտուիք գժուարութեանց հանգոյցը, որոնք եւ ոչ իսկ մտադրութեան կ'ստանան: Սրբ խրարմէ շատ կը տարբերին իշխանութիւն մը որ գործնականապէս կայ, եւ վարդապետութիւն մը որ կը սորվեցնէ թէ այս իշխանութիւնը ուղղակի Աստուծմէ Հաստատուած է, եւ թէ եկեղեցւոյ Համար անհրաժեշտ Հիմ մըն է: Այսուհանդերձ յիշեալ երկու տարբեր իրերը, վիճարանական ձեւերով խրարու Հետ նոյնացուած են: Սուրբ Հայերբէն ամէն մէկը, որ Հռոմի կայսրկոստան պատուանուն մը ստուած է, անմիջապէս յատուկ կը բերուի իբրեւ պապական իշխանութիւն կազմող գաւանկար վկայութիւն մը:

Միեւնոյն պատճառարաններու եղանակը կը գործածուի, մաքրարանի խնդիրին վրայօք ալ: Կը կարծուի թէ ննջեցելոց Համար եղած աղօթքին արդիւնատուութիւնը Լ. մաքրարանի մը գոյութիւնը բացարձակապէս միեւնոյն բանը եղած ըլլան: Բայց անոնք նոյն չեն: Ով որ ննջեցելոց Համար կ'աղօթէ, այս ընելովը մաքրութեան յատուկ տեղւոյ մը գոյութեան գաղափար կազմած չ'ըլլար:

Պատարագի մը գոյացափոխութեան խնդիրը, ինչպէս կ'երեւի, Արեւմտեւք մէջ ալ ամէն ատեն լրջօրէն նկատուած ու քրնրուած խնդիր մը չէ:

Պարզապէս Հռոմէական պատարագամտոյցին վրայ Հիմնուած է այդ վարդապետութիւնը, վասնզի անկեալ Հոգևոյն Սրբոյ կոյնան աղօթքները չունի: Ուստի անոնք որ Արեւելեան պատարագամտոյցները որ Արեւելեան պատարագութիւնը չեն ճանչցած, անտրեցան ըսել թէ իորոքոյն կատարումը կը լրանայ միմիայն Քրիստոսի արտասանած սուրբ խօսքերովը: Բայց ոչ ոք լաւ կերպով նկատի առաւ Հոգևոյն Սրբոյն կոյնան խօսքերուն՝ բոլոր Արեւելեան պատարագամտոյցներու մէջ ունկյած ընդհանրութիւնը, եւ ոչ ալ դիտեց թէ շատ Հին է այն վարդապետութիւնը, որ այս խօսքերուն վրայ կը հաստատէ արքայործութեան խորհրդոյն դիւրանք մասը: Սուրբ Կիրիզ Երուսաղիմացի, Հիներուն մէջէն ծիսական նիւթերու վրայ գրող ամենէն մեծ հեղինակը, չի կրնար իբրեւ նուազ արժանիք վայելող վկայութիւն մը նայուիլ, եւ ոչ ալ կշիռի շառնուելիք հեղինակութիւն մը կարծել: Նաեւ անոր Հետ ուրիշ ն.ա.ու.ար Արեւելեան եկեղեցւոյ Հայերը, միեւնոյն բանը կ'ուսուցանեն: Այսուհանդերձ անոնք նկատի չեն առնուիք, եւ այսօր ալ ստակալին բոլոր արեւելածէս կաթոլիկներու վրայ բռնադատութիւն կ'ըլլայ, որ իրատուական թէ արքայործութիւնը միմիայն Քրիստոսի խօսքերուն արտասանութեամբ կը լրանայ: Այն ատեն պէտք կ'ըլլայ ըսել, թէ Հոգևոյն

Սրբոյ կոչման Հանդիսաւոր արարողութիւնը, աւելորդ եւ աննշանակ ծիսակատարութիւն մըն է: Ասիկա Արեւելեան արարողութեան մասացու Հարուած մը տալ ըսել է՛րբ լայ, եթէ երբեք այն մասը, որ իւր արարողութեան գագաթնակէտը կը կազմէ, աննշանակ բան մը եղած ըլլալ ըսուի: Այս այ պարզապէս Արեւելեանը Լատին լոծել ըսել կ'ըլլայ: Երբոր դործը այս ձեւին կը լեւրածուի, այլեւս Արեւելեան եկեղեցին իր սեփական արարողութեամբ որբւոտրծութեան խորհուրդը կատարած չ'ըլլար, այ պարզապէս Հռոմէական եկեղեցւոյ արարողութեամբ, որչափ որ նա Հոգւոյն Սրբոյ կոչման խօսքերը արտասանէ: Եւ այս բանը կը կատարուի դիտաւորով մէկտեղ, թէ այս յատկանակ կարծիքը երբեք մձեռուած Հաւատալիք չէ, եւ նոյնիսկ Արեւմտեան, եկեղեցւոյ դաւանական կանոնի պատուոյն բարձրացած չէ: Մինչ շատ դիւրին բա՛հ է երկու կարծիքները իրարու հայտեցնել: Բաւական պիտի ըլլար ըսել թէ Քրիստոսի խօսքերն են որ խորհուրդը կ'իրականացնեն, որովհետեւ այդ խօսքերը պէտք է ճշմարտութեան Համապատասխանեն, բայց որպէսզի իր խօսքերը իրենց արդիւնքը յառող ընեն՝ պէտք է եկեղեցւոյն սրբաործութեան եւ անոր խորհրդական դիտաւորութեան, արդիւնքն ըլլան: Բայց որովհետեւ Հռոմէական պատարագամատոյցին մէջ սրբադրծութեան մասը կը բազկանայ միմեայն Քրիստոսի խօսքերով, պէտք է որ անոնք իրենց արդիւնքը լրացնեն անմիջապէս որ Լ'արտասանուին: Ատոր Հակառակ, որովհետեւ Արեւելեան եկեղեցւոյ մէջ, եւ նոյն եկեղեցւոյն դիտաւորութեան Համեմատ, Քրիստոսի խօսքերէն ետք արտասանուող Հոգւոյն Սրբոյ կոչման խօսքեր, սրբադործութեան էական մասն են անոր լրումն են, ապէ՛ ալ կը Հետեւի, որ Արեւելիքի մէջ սրբադործութեան արդիւնքը կը լրանայ երբ որ Հոգւոյն Սրբոյ կոչման խօսքերը կ'արտասանուին, եւ Քրիստոս ինքն ներկայ կ'ըլլայ երբ Հոգւոյն Սրբոյ խօսքերը կ'փերջանան:

Երբ այդ բացատրութեան ընդունելութիւնը անհնար գատուի, պէտք կ'ըլլայ, բո սել, թէ եկեղեցւոյ Հայրերուն ամենէն նշանաւորներէն շատերը մուրուսթեան մէջ էին, եւ թէ նոյնիսկ եկեղեցին իւր ընդարձակ մասին մէջ սխալի մէջ էր, եւ կը սխալէր աստուածաբանի պաշտաման պատկանող ամենէն նուիրական խորհուրդի մը նկատմամբ: Ո՞վ պիտի կարենայ լ'դուռնել այս պիտի ծանր, եւ այնչափ տիրուր Հետեւեալներու տանող երկասյրարանութիւն մը:

Յարեւման է դրոշմի խորհուրդի՝ մեքարեքեալ խնդիրն ալ: Փոտի ատենէ սիսելով Արեւմտեանը սկսան իրր անյաւեր նկատել Արեւելեան եկեղեցւոյ մէջ պարզ հանաներէ մատակարարուած դրոշմի խորհուրդը: Սակայն կ'ենթադրեն թէ արեւելածէս կաթոլիկ քահանաներ պապական աթոռէն յատուկ արտօնութիւն ստացած են դրոշմ տալու, եւ թէ այս պատճառով մաւերական է իրենց մատակարարած դրոշմի խորհուրդը: Բայց այս ալ այնպիսի տեսակէտ մըն է, զոր Հնար չէր յայտնել իսկ, կ'իջ պատմութիւնը լաւ ուսումնասիրուած ըլլար: Բացառապէս յատկանակն եւ յետին դարերու մէջ սերուած սոփորութեան արդիւնք է դրոշմի մատակարարութիւնը եւ պիտկոպոսին վերապահուած ըլլալը: Նախնի ժամանակներու մէջ, ամբողջ քրիստոնէութիւնը, ինչպէս եւ բոլոր Արեւելք մինչեւ այսօր, դրոշմը մկրտութեան կից կու տար, եւ մկրտութեան պաշտօնեան դրոշմն ալ կը կատարէր, ատանց փնտռելու թէ եպիսկոպոս էր կամ քահանայ: Ուշ ատեն, երբ որ տղայոց մկրտութիւնը օրէնք եղաւ, Արեւմուտքի լատինական սոփորութիւնը երկու արարողութիւնները իրարմէ զատեց, եւ դրոշմը քիչ մըն ալ մեծնալուստ պահեց: Այս ատեն երկու արարողութիւններն ալ երկու պաշտօնեաներուն մէջ բաժնեց, մինչ անկէ առաջ անխորարար՝ երբեմն մէկը եւ երբեմն միւսը մկրտութեան ամբողջ արարողութիւնը կը կատարէր: Մկրտութիւնը քահանաներուն տրուեցաւ, եւ դրոշմն ալ եւ պիտկոպոսներուն: Ինչպէ՞ս ուրեմն կարելի

է, այս պարագաները պիտեալէն ետքը, քահանաներէն արուած գրոյմքի: Բաւերակոտնութեան մասին երկբայութիւն յարուցանել:

Պէտք է ուրեմն ճշմարտութեան ծառայել, միմիայն ճշմարտութեան համար, եւ իրերուն լուրը քննութեամբ, եւ ոչ թէ մեղիկերոյ եւ ոչ-անկեղծ ջատագոյնականներով գրադիւ, բուն զժողարութիւնները ծածկել, եւ պարագաները բոլորովին տարբեր տեսութեանց ներքեւ ներկայել: Ըշմարտութիւնէն խուսափելու կամքը Դիւա կարճատես քաղաքականութիւն մըն է ու գլխաւոր հետեւանքներու կը տա՛ի: Մարդ միայն ինքզինքը կը խաբէ, երբ որ զժողարութիւնները կը ծածկէ: Այդ ենթադրութեան ներքեւ կաղմուած հուսաւոր ոչ ամուր է եւ ոչ հիմնական: Ետտ աւելի մեծ պիտի ըլլան ամօթն ու շփոթը, երբ որ օր մը ճշմարտութեան դիմացը գտնուին, այն ճշմարտութեան՝ որուն ներկայութեան պատրաստուած չէին: Եւ ոչ ալ այս կեպոյ՛ հնար է շահիլ գտնոնք, որոնք որ շահելու փնտր կ'ըլլայ, եւ եթէ շահուին ալ, եղած: Հաստատուն գործ մը չէ՝ Արեւելեանները շատ նուազ մատուցութիւն պիտի ունենան մեր վրայ եւ աւելի տկար պիտի տեսնա՛

մեր կողմը, երբ որ մեր գրութիւնը իրենց ներկայացուի անհաստատ կամ սուտ պատճառարանութիւններու վրայ հիմնուի: Եւ եթէ պահ մը մեր այս տեսակ պատճառարանութիւններէն ազդուելով մեր կողմին շահուին ալ, քիչ ետքը կը հասկնա՛ որ մեծ հիմը խախտու է, եւ այդ բանին հետեւանքները շատ աւելի աղէտալի կ'ըլլան:

Անշուշտ մենք ալ Արեւելեաններէն պիտի ուզենք, որ նոյն ճշմարտութեան սիրով եւ նոյն համարձակութեամբ վարուին մեր դասանանքներու նկատմամբ: Անոնք ալ մարդապետութեանց ճշմարտութիւնը պէտք է շմերժեն պարզ յամարութեամբ, եւ ոչ ալ աշուրնին զոցեն ուղիղ եւ հաստատուն պատճառարանութեանց հանդէպ: Եթէ մենք պէտք է ընդունինք որ, օրինակ համար. Արեւելքին մէջ Հոգւոյն Սրբոյ կոչումն օրինաւոր է, Արեւելքին ալ՝ որ լատին, հարերուն գրուածները կ'ուսումնասիրէ, պէտք է իւր կողմէն ընդունի, որ արքայործութեան մասին լատինական վարդապետութիւնը շատ հին է, եւ պատճառ մը չկայ որ երկբայութիւն յարուցուի, առանց Հոգւոյն Սրբոյ կոչման կատարուած արքայործութիւններուն վաւերականութեան վրայ:

ՄԱՔՍ ԻՇԵԱՆ

(Եար. 2)

Թրգվ. Մ. Ա. Օ.

